

# ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ՀԱՅ ԵՐԵՒԵԼԻՆԵՐՈՒ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ, ԽՈՎՈՎԱԿԱՐՆԵՐԸ, ԶԵՐԱԳԻՐՆԵՐԸ  
ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒՆ. ԵՒՆ.

**1512-1912**

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ 400 ԱՄԵԱՅ ՅՈՒԹԵԱՆԻ ԱՌԴՈՎ

ԳԵՂԱՐՈՒՆՈՒՅՆՈՎ ՀՐԵՎ. ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆԻ


ԿԱԶՄԵՑ

Գ. Գ. ԶԱՐԴԱՐԵԱՆ

ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՐ

ԳՐԱԿ ԻՐ

117.	Յայինմին Ավերտ Տամբան	3	Պատկե
118.	Միշայէլ Ժայռ Փուրուզան	1	-
119.	Ասրը պէջ Տամբան	2	-
120.	Մատթէոս Այզմանոն	2	-
121.	Գերգու Սղիմոնոն	2	-



ՀՐԱՏԱՐԱԳԻՉ

Գ. Ե. Պ. ԶԱՐԴԱՐԵԱՆ ԵՊԲՈՒՔ  
Ա. Պ. Ա. Ե. Ա.

ՀՊԳՐ. ՕՍՄ. ԳՈՐԾԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

1912

Յայնմին Այզմանոնի ծովանդախիչ



# Յ Ի Շ Ա Տ Ա Կ Ա Ր Ա Ն

ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՐ

## ՅՈՎՀԱՆՆԵՍ ՊԵՅ ՏԱՏԵԱՆ

ՎԱՐՈԴԱՊԵՏ

1789-1869

Մեքենագիտական ճիւղին մէջ իր օգտակար աշխատութիւններով հանրածանօթ , Օսմ. կառավարութեան այնքան օգտակար ծառայութիւններ մատուցանող և Ազգին ու հիւանդանոցին սասարող Յովհաննէս Տատեան ծնած է Պոլս Աղասիլը դիւղին մէջ 1789 Փետրուար 4ին :

Իր հայրը Տատ Առաքել Ամիրա՞ն որ վառոդապետ էր , ջանաց խնամեալ կրթութիւն մը տալ իր զաւկին և զանազան ուսուցիչներու և Միփթարեան Հայրերու դասախրակութեամբ կրթեց իր զաւակը :

1813ին իր հօր մահուցն յետոյ Յովհաննէս լը մտնէ վառոդարանի ծառայութեան մէջ :


1820ին Պէյքովի թղթի գործարանին տեսուչ կ'անուանուի , այս գործարանոր հաստատած էր Առաքել անուն հայ մը որ Վիեննայի մէջ սովորած էր այդ արհեստը :

1829ին կը թողու թղթի գործարանը և կը նարէ հրացանին երկաթները ծակելու մեքենայը :

1832 Մարտ 7ին իր եղբօր մահէն Յ օր ետք կայս . Իրատէով Յովհաննէս պէյ Աղատլը վառոդարանին վառոդապետ կ'անուանուի :

Յովհաննէս պէյ այդ ալաշտօնին կոչուելէն բառք սոյն պաշտօնարան՝ յօժտուի եւրոպական Յիւատակարան

նորագոյն վասումնասիրութիւններէ : 1835ին ճամբորդութիւններ ալ կ'ընէ Եւրոպա , ուր նո-



294.— Յովհաննէս պէյի Երիտասարդութեան պատկերը  
բանոր կատարելագործումներէ և գիւտերէ կ'օգտուի և 1836ին կը վերադառնայ ի ձեռին ունենալով վկայականներ :

Ի գարձին կը վերակազմէ իրեն յանձնուած գործը , ասկէ զատ իր վերատեսչութեամբ կը կառուցուի Պէյքօփի խաղախորդի գործարանը , Նեկոմիդիոյ չուխայի գործարանը . Հէրէքէի

Յովհաննէս պէտք ի փթիւսարի և Աւլայի պատուանշանով և ասափճաննով արժանացած է պէտք ի թեան տիտղօսին և Եւրիպական քաջալերաւուն բնկերութիւններու տնդամ լինուած

Sept. 11-1863

295.— Յովիաննէս պէյի ձեռագիր նամակ

մետաքսեալ կերպամներու և ԶԵՄՈՒՆ Պուլմուի բուած է:


1856ին Տերութեան բարձրագոյն ատեանին մեքենաները բերելու համար 1842 և 1847ին և 1857ին ալ հասարակաց կրթութեան ժողովին կրկին Եւրոպա կը ճամփորդէ : անգամ ընտրուած է :

Սուլթան Մէջիտ բարեյիշատակ կայսրը չափազանց գոհ մնալով Անոր գործունէութենէն քանիցու վարձատրել ուզած է զինքը սակայն ինք ճշմարիտ ազգասէր մարդ միակ վասիաքը ունեցած է Հիւանդանողի հացի և մսի պարէններուն յաւելումը և դժոխան բարեգործական գործեր :

Հիմնած է Ազատլի և Մաքրիգիւղի Ս. Աստուածածին եկեղեցիները . նարը գալուի

խաղբուելով ի Մաքրիգիւղ թաղուեցաւ իր շինած եկեղեցւոյն շրջափակին մէջ :  
Անի անտիպ հեղինակութիւններ :  
Իր շինել տուած եկեղեցիներու մասին ունինք հետեւեալ ծանօթութիւնները .

Ազատլը .— Այս եկեղեցւոյն հիմնարկութիւնը տեղի ունեցած է 1835 Յուլիս 28ին՝ Ստեփանոս Աղաւնի Պատրիարքի օրով . Յովհաննէս



296.— Յովհաննէս պէյի ծերութեան պատկեր

և Մաքրիգիւղի վարժարանները և իզմիտի մէջ դպրոցներ, անդամ եղած է 1847ի և 1853ի Ազգ. գերագոյն ժողովներուն :

Վեհափեկի Միթթարեան միարանութեան մեծանարուստ նուէրներ լրած է և շատ մը գրքեր և քարտէմներ ապել տուած է :

Յովհաննէս Պէյ Տատեան 1869 Ապրիլ 18ին իր մահամացուն կնքեց Պէտքաշի մէջ և վո-

Ամիրա Տատեան ի յիշատակ իր հօրը՝ շնութեան բոլոր ծախքերը տուած է, օծումը կատարուած է 1837 Ապրիլ 25ին :

Մաերիգիւղ .— Ահա արձանագրութիւնը այդ եկեղեցւոյն «կառուցաւ յանուն Ս. Աստուածածնայ եկեղեցիս արքեամբ Տատեան աղնուազարմ Յովհաննէս պէյի յամի Տետոն 1844 Ապրիլ 7, 1889ին իր ժառանգորդները հիմնեցին

Ազգ . վարժութանը՝ որ անկէ ի զեր կը կռչուի  
Տատեսն վարժութան :

Իր արժանաւոր զաւակն էր Յարութիւն փա-  
շա Տատեսն որոյ մասին սլունի խօսինք ըստ  
կարգին :

ԱՊԲԻՒԹԵՆԵՐ.— Բազմավեպ 1869 եջ 160 եւ

1884 եջ 59 . — Արշաբյու արարատեան 1844 թ.  
174 եւ 175 . — Մասիս . Մանզումէ 1869 . — Ըն-  
դարձակ օրացոյ (1900) եջ 143 . — Սուրհանդակ  
1900 Ապրիլ 7 . — Քեչեան, պատմութիւն Հիւան-  
դամոցի (1888) . — Կենսգր . Պեղինանի (1863) . —  
Մատենագիտութիւն (1882) են . են .



## ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱ ՓՈՐԹՈՒԳԱԼ

1842-1897

Հմուտ անտեսագէտն և Կայսերական Անձ-  
նական Գանձուն նախարարն Միքայէլ փաշա  
ծնած է 1842ին Օրթագիւղի մէջ, զաւակն էր  
Փարմուգալ Յովսէցի որ փողերանոցի մէջ պաշ-  
տօնեայ էր և իր զիւղին մէջ պատուաւոր անձ-  
նաւորութիւն մը : Միքայէլ իր նախնական ու-  
սուումը Օրթագիւղի Հայ Կաթոլիկ վարժարանին  
մէջ ստանալէ ետք, աշակերտած է նաև մե-  
ծանուն Պէլքթաշլեանի : 1852 ին կ'անցնի  
Փարիզ, ուր Մուրաստեան վարժարանի մէջ  
կը ստանայ իր բարձրագոյն ուսուումը աշակերտե-  
լով Հ . Այլազովսկի, Թրեանցի, և Ալիշանի .  
սիրելի հանդիսանալով սնանց՝ իր ջանասիրու-  
թեամբ :

Պօլիս վերադառնալով գնահատուեցաւ բարձր  
գասակարգէն և գաստիարակ կարգուեցաւ ա-  
նոնց զաւակաց, իր լեզուագիտութեամբ պե-  
տական անձանց ուշագրաւթիւնը գրաւեց և Բ .  
Դրան մէջ թարգմանի պաշտօնին կոչուեցաւ,  
ասեն մը ետք նոյն պաշտօնով Կրետէ զնաց  
Մեծ Եպարքսո Սլի փաշայի հետ : Այդ պաշ-  
տօնին մէջ յաջողութիւն ցոյց ասալով վերադար-  
ձին մեծ թոշակով Պօլսոյ մաքսատան վերա-  
տեսչի օգնական եղաւ և սոյն գործին մէջ մե-  
ծամիծ ծառացութիւններ մատոյց տէրութեան  
իր հարագէտ հանձարովը, որովհետեւ ինք  
ծրագրած էր լրագրաց գրոշմի և գրոշմաթուց-  
թի օրէնքը, որով անհամեմտա կերպով տէլ-  
ցաւ տէրութեան զանձը : Գրեթէ 12 տարի  
շարունակ հաւատարժարար ծառայելով մաք-

սային գործերու մէջ, աւելի բարձրագոյն դիր-  
քի արժանացաւ անուանուելով խորհրդական  
ելեւմտից նախարարութեամ :

Սոյն պաշտօնին մէջ ևս ցոյց տալով անձ-  
նուէր գործունէութիւն վեճ . Սուլթանի յանձ-  
նաւարութեամբ Երկրագործական Դրամատուն  
մը հաստատեց որուն վերաստուչ անուան-  
ուեցաւ . մեծ աշխատաւթիւն թափած է այս  
ձեռնարկին համար և յաջողութիւն ձեռք բերած  
է արքունի գարոցներու ուսուցչութեամբ իր  
հասցուցած աշակերտները ծառայեցնելով նոյն  
հաստատութեան մէջ :

Սոյն պաշտօնավարութեան միջոցին ցոյց  
տուած յաջով գործունէութիւնէն, աէրութեան  
բարձրասափման անձանց ուշագրութիւնը գրա-  
ւելէն զատ, Սուլթանին ալ մեծ համարման ար-  
ժանացաւ որ Յակոբ փաշա Գալագեանի մահ-  
ուսնէն ետք մաստանեց զինքը նախարար Անձ-  
նական գանձուն :

Քիչ ետք լնդունեցաւ վէզիրութեան բարձ-  
րագոյն ասաիճանը, ունէր նաև Օսմանիէ,  
Մէծիահէ, Խմբիսազի սակի և արծաթ և ուրիշ  
տէրութեանց բազմաթիւ պատուանշանները :

Այս բարձր պաշտօններէն զատ ունէր նաև  
ուսմոնց բարձրագոյն հակողութեան պաշտօնը՝  
Կայսերական իշխանաց վրայ :

Կարճ եղաւ մեծ անուն ելեւմտագէտն կեան-  
քը և 1897 նոյեմբեր ին կնքեց իր մահկանո-  
ցուն . իր յուղարկաւորութիւնը «համազգային

վշտի բնդէամսուր արտայայտութիւն մը և ողաւ» .  
կը գրէր Բիւզանցիոն :


Անա թէ ինչ կը գրէ Հ. Յալչ. Թարսոսեան  
Քաղմավէպի (1898) տուաջնո՞պրակին մէջ :

«Մեծ և նշանաւոր անձանց աշխի զարնող  
թերութիւն մ'է բարձրամատութիւնն , որով ի-  
րենցմէ գուրու ուրիշ մեծ և բարձր բան չեն  
աւենիր , արհամարհուա աջօք կը նային իրենց  
չուրը , միշտ ամսկեռով ծածկուած՝ անմատուց-  
լիք նու այլոց . — այդ թերութիւնը չունէր Մի-  
քայէլ փաշա : Բնասնին էր այն ամէնոււն նեա-  
որք իրեն կը մօնենային . չդիմահմ ինչպիսի շը-  
նորհք մի կը փալէք նորա բոլոր անձին վերաց ,  
որով կը մեղմէր իւր գէճքին վերաց բնութեան  
գծած լրջութիւնը կամ խստութիւնը , — աղ-  
ուսութիւն մի՛ որով սիրելի էր ամենուն՝ ա-  
ռանց պատկառանքէն բան մի պակասցնելու :  
Հաստատամիւա էր՝ աւանց յահառ լինելու , ինչ-  
պէս կը վկացն զինքը չատ մօտէն ճանաչողք ,  
մանա անգ «երբ բանի խորը քննելով՝ իմանուամ  
էր նորա ճշգութիւնը , պէտք էր որ իր ասածին  
վրայ հաստատ մեար» : Արդար և անաշուա էր  
նու զանասալու մէջ ուրիշի արժանիքը կամ ո՛չ .  
չդիմէր ճերմակին սեւ բաել կամ սեւն ճեր-  
մակ , թէե իւր բարեկամը լինէր կամ թշնամին :  
Երբնք նա կենաց մէջ հնասուատ եղած չէ  
պատաւոց , պաշտօններու , — յիրաւի հազուա-  
զիււս աւագինութիւնն աշխարհի վերաց , — բնդ-  
հակառակին կը փախչէր անսնցմէն ինչպէս մարդ-  
իւր սաւեկիւն , և նոքա միշտ իւր ետեւէն կը  
վագէին և կը հասնէին : Այդ ընթացքին մէջ  
երբէք մասն ունեցած չէ բախան , կամ ուրիշ  
մարդկային հնարքներ : այլ լոկ իւր ճիրքերն  
հաւասարիմ ծառայութիւնն և միր գործնէու-  
թիւնն եղան սր զինքը այնչափ բարձրացուցին :

Եթէ իրցաւ օտարաց զաւակներուն ճարտար  
լրասարակի լինել , կրնանք երեւակայի թէ  
ինչպիսի եղաւ իրեններուն . այդ յայտնի է նո-  
րա ընասնիքը մօտէն ճանաչողներուն : Անկեղ-  
ծութիւնն իւրսէ անբաժան էր՝ ինչպէս իւր  
չուքն . խօսքը՝ մասց թարգմանն էր , գէճքը՝  
սրտին . կ'ըսէր ճշմարտութիւնը՝ ուր որ հարկէր ,  
զի ոչ մէկէ երկիւղ ունէր և ոչ շահ . որուն որ  
կարող էր՝ բարփք կ'ընէր , իսկ ուր չէր կարող՝  
սնուափ խստամբք կամ յոյսերով չէր խորեր  
զալց : Սմէն գործի մէջ իրեն առաջնորդ ընտ-  
րած էր խորձը , և նպաստակ հաստակաց օգուալ  
և անձին սայց պատիւը : Հաւասարապէս թէ  
իւր պաշտօնական գործերուն և թէ պարտուց

մէջ ճիշդ էր և վերին ասաիմանի կարգապահն ,  
և չկիսէր ձգձգել ուշացնել զանոնք . նոյնի կը  
պահանջէր նու և իւր սարակարգ պաշտօնեա-  
ներէն :

Միքայէլ փաշա՝ իւր ունեցած բազմակող-  
մանի հմառութեամբն ևւս՝ ազգերնուս մէջ հաղ-  
ուագիւտ անձերէն մին էր . և աս կը կազմէ իւր  
երրորդ ասւակըութիւնը : Թափանցող և սուր  
միաք , խօսակցութիւնը՝ յատակ և արամաբան ,  
ձայնը՝ հնչուն և զօրաւոր , ոճը՝ սկզմ և ախոր-  
մելի , գէմքը՝ վեճ , և կերպը՝ ծանր : Այս ամէն  
բան ի մի զալով , խօսած պահուն՝ անդրացի  
կերպով այնպիսի հեղինակութիւն մի կ'առ-



297.— Միքայէլ փաշա Փոքրուզալ

նուր , այնպէս կը գիւթէր ունկնդիրը , որ կար-  
ծես ուսուցիչ մ'էր որ կը վարդապետէր և զու-  
ստիպուած էիր աշակերտի գեր խաղալ : Մազրե-  
նի լեզուին պէս քաջ կը հասկնար , կը խօսէր  
և կը զրէր ասճկերէն , անդիկերէն և գաղղիե-  
րէն . լեզուն ալ մաքին նման ճկուն և բեզմ-  
նաւոր էր : Իրեն սիրած մասնագիտութիւնք էին  
անսասական և ելեւտական գիտութիւնք , որ  
ըստ մասին ճառուղ նեղինակ և զիրք չկայր՝ որ  
իրեն ճառութ չինէր : Արդէն սարիներէ ի վեր  
ուսուցչութիւն կ'ընէր Երաւագիտութեան և  
Քաղ . Տեսեսագիտութեան . կայսերական Միթիյէ  
վարժարանին մէջ , որով կը յայտ այդ ճիրգերուն

ձեռնաս պաշտօնեաներ հասցունել տէրութեան : Այդ մասնագիտութեան մէջ էր իւր գլխաւոր գաղտնիքն . որով տրժանացաւ այնպիսի համականութ վայել և փափուկ պաշտօններ վարել՝ այնքան փոթորկալից ժամանակներու մէջ : Սակայն լոկ դոցա մէջ չէր ամփոփուած իւր հմտութիւնն . հաւասարապէս իմաստափրութեան և պատմութեան , օտար ազգաց գրականութեան , և բարձրաստիճան անձին վայել և կարեւոր ամենայն ուսմանց և գիտութեանց տեղեակ էր նա : Սուր , կարուկ , իմտատալից տեսութիւններ կ'ընէր ամէն կարդացածին և լսածին վերայ , այնպէս որ ինչ գիտութեան մասին որ խօսէր՝ նոյնին մասնագէտ պիտի կարծուէր : Իւր առնը գլխաւոր զորդըն էր ճոխ գրատունն , զոր և պարծանքով կը ցուցնէր բոլոր այցելուաց , ուր՝ առանձին առանձին գարաններուն մէջ՝ կորդով և ճաշակով զետեղուած էին հազարի չափ այցեւալ նիւթոց վերայ ճառող հատորներ , զոր մի առ մի — անհաւատալի բան — թերթեր՝ ընթերցեր և ուսումնասիրեր էր , որուն անժիսակի պացցոց էն այն ամէն գիտութիւնը , որ կը զանուիին նշանակուած նոցա շատերու լուսանցքին վերայ : Սակայն նորա զլիստոր ուշը գրաւեր էր մայրնի լեզուին և գրականութեան ուսումն , որ և մինչեւ իւր կենաց վերջին ժամանակը՝ իրեն միակ սիրելի պարապումն և զրոսանքն էր եղած ազատ ժամուց մէջ : Այդ անխոնջ և բազմամեայ ուսումնասիրութեան արդիւնք է՝ իւր միակ անգին գրուածքն Եղիշէի մասին , զոր ժառանգութիւն թուզոց ազգիս բանասիրաց , և որուն նշանակուած տեսեր են և պիտի տեսնեն նաև

ներկայ թերթիս մէջ մեր ընթերցողներն : Աս՝ ինսամով եղած ուսումնասիրութիւն մ'է մեր ամենէն աւելի սիրելի պատմիչն վարուց և զրութին , յորում ցոյց կուտայ նեղինակն իրեն բովանդակ հմտութիւնը , և կը ներկայանայ մեզ միանգամայն լեզուարան , պատմագէտ , բանասէր , կրօնագէտ և քաղաքագէտ : Այդ միծ աշխատութեան համար կարեւոր եղած ամենայն միջոցները ձեռք բերեր էր նա , ինչպէս կը վկայեն նոյն գրութեան ծանօթացող անձինք , զիրք , ստուարան , աշխարհացոյց , պարսիկ և հնդիկ կրօնից վերայ ճառող մատանք : Յուսամք թէ այդ գրութեան մէջ լուծած պէտք է լինի շատ խնդիրներ որոնք մերթ ընդ մերթ ծագեր են և վերջերս այլ ծագեցան բանասիրաց մէջ . հետեւարար շատ միծ օգուտ և ծառայութիւն պիտի մատուցանէ մեր ազգային գրականական պատմութեան : և բանասէրք հետաքրքրութեամբ կը սպասնեն նորա հրատարակութեան : Միքամէլ փաշ , հմուտ լինելով նաև պարակիրէն լեզուի և պարսից Դ-Ե գարու կրօնական և քաղաքական պատմութեան : — որոնք անծուկ ազերս ունին իրեն ուսումնասիրած գործոյն հետ . — ի հարկէ մեր մէջ ամենէն աւելի ձևանաս անձն էր այդ աշխատութեան :

Սոյն Եղիշէի քննադատական ուսումնասիրութիւնը հրատարակուած է Վենետիկի Միիթարեան տպարանէն 1905ին :

ԱՂԲԻՒՐՆԵՐ . — Բազմավեպ 1898 Ա. պրակ . — Յիշասկ Միքամէլ Փորուզալ փաշայի 1898 . — Բիւզանդիոն 1897 . — Մասիս 1897 . — Մարկոս Աղաբէկիեան . — Օսուր բերքեր են .

## ԱՐԹԻՆ ՊԵՅ ԶՐԱԳԵԱՆ

1800-1859

Սուքիս Զրաքեան՝ որ Եղիպատոսի փոխարքայ Մուհամմէս Ալի փաշայի որդւոյն Թօսուն փաշայի վաճառականական գործերու մասակարարն էր , 1812ին երբ իշխանը մեռաւ . Պօլէն Եղիպատոս փոխազրուեցաւ . 1814ին՝ ալ իր բնաւանիքը Պահիրէ իր քով կանչեց : Սուքիս

զաւակը Արթին պէտ ծնած էր 1800 ին Պոլիս , հոգիւ 12 արքեկան էր և արդէն հմուտ էր հայերէն , թուրքերէն և խալելերէն լեզուներու : ուսած րլաւով Պօլիս գպրոցի մը մէջ : Արթին պէտ օգնական հզու իր հօր սեղանաւորական և վաճառականական գործերուն , զոր կը կատարէր



298.—Արքին պէյ Զրբամեան, ուսանող Փարիզի մէջ 1826ին

ի հաշիւ Թօսոււն փաշայի պաշտօնարանին :

1818ին Մուհամմէտ Ալի վարժարան մը բաշցաւ յատկապէս Սապաս իշխանին կրթութեան համար սահմանուած, ուր ուրիշ քանի մը աղաքաներ ևս դրաւ իր իր թուան գասպնկեր, Արթին պէյ և իր եղբայրը Խոսրով պէյ այդ աշկերաներուն մէջ կը գանուէին : Մաւհամմէտ Ալի երբ առաջին անգամ վարժարան այցելեց Արթին պէյի ջանասիրութեան և արևելեան դրականութեան մէջ ըրած յառաջդիմութեանը համար բիւրայի խամիսէ (զօրապետութեան) աստիճանը չնորսեց : 1825ին Սապաս իշխան թուաւց վարժարանը, այն ատէն Արթին պէյ և իր եղբայր ևս իրենց բնկերներուն հետ փոխադրուեցան Բարդ-էլ-Ալի կոչուած վարժարանուր :

1826 Ապրիլ Յին երկու՞ն վրայ ալ միւսներան հետ Վրանսա զրկուեցան փաշային հրամանու և առաջնորդութեամբ Պ. Յումարդի : Վրանսայի մէջ Արթին պէյ վարժարան և եկեւմտից անահետութիւն, վարչական, վաճառականական

և համաղգային օրէնքները ուսաւ՝ Պ. Պ. Յումարդի և Մակարէլ ուսուցիչներու իննամքին սակ :

Արթին պէյ 1834 Սեպտեմբեր 14ին Եգիպտոս վերադարձու ուսման ընդարձակ պաշտով մը, իր հայրը մեսած էր և մայրը ու քոյրը Մէհմէտ Ալիի սահմանած թոշակով կ'ապրէին :

Փաշան պատերազմի պաշտօնատան մէջ դրաւ զինք սազ գոլ աղասի (զօրապետի օգնական) աստիճանով և իր եղբայրն ալ՝ Խոսրով պէյ, իր քով առաւ :

Նոյն ժամանակ Արթին պէյ սկսաւ ֆրանսէրէն պատերազմական արուեստի գրքերը թուրքերէնի թարգմանել, այդ ասենները թուրքերէնը Եգիպտական կառավարութեան պաշտօնական լեզուն էր և սովորաբար բանակին սպաներուն մէջ կը գործածուէր :

1835ին Արթին պէյի յանձնուեցաւ անտեսութեան և թարգմանութեան վարժարանին տեսչութիւնը, զոր Մէհմէտ Ալի փաշա Գանիրէի միջնաբերդին մէջ հասաստած էր :

Արթին պէջի յանձնուեցաւ նաև կազմակերպութիւնը ճարտարապետաց վարժարանին, որ յետոյ փոխադրուեցաւ Պուլաք և կոչուեցաւ բազմարուեսից դպրոց :

Վեց ամիս ետք փաշան գոլոցին աեսուչ անուունեց Եռուսուֆ Հրթէքեան պէջը սրով Արթին պէջ նորէն պատերազմական պաշտօնարանին մէջ մտաւ և միջնաբերդի վարժարանին տեսչութիւնը նորէն ձեռք առաւ՝ հազարապետի աստիճանով և անուանուեցաւ նաեւ անդամ պետութեան մեծ ժողովոյն :

Այդ ժողովոյն մէջ նշանաւոր եղաւ բաղմաթիւ երիտասարդ ընկերակցաց հետ, իր հակառակորդ Ենիշէքեաց և Մամլուքաց հին ոգով ցուած յետադիմական ասրիերու :

Արթին պէջ այն քան մեծ հմտութիւն ցոյց կուտար այդ ժողովին մէջ որ փաշան՝ Արթին պէջի կարծիքը նախ իմանալ կուզէր որտչում մը տալու համար Արթին պէջ սրակէս զի յիշեալ հակառակ կուսակցութեան արգելքներուն յաղթէ և իր տիրոջ շահուն ու պատույն ծառայէ թուրքերէնի կրթարքանէր ամբողջ զրքեր որոնք ժողովոյ վերաբերեալ վարչական ինդիքներու վրայ կր ճառէին :

Թարգմանելէ զինի կր կարգար մեծանուն փաշային, որ բմբանելով անոնց կարեւորութիւնը կր հաւանէր յատաջդիմական որոշումներու և այս իսկ պատճառաւ Մուհամմէտ Ալի փաշա Եգիպտոսի տնահեական կազմակերպութեան շատ օգտակար եղած է :

1836ին ժողովին գործերը շահանալով Արթին պէջ առաջարկեց որ մեծ ժողովին զատ կազմուի նաև յանձնաժողով մ'ալ՝ ինչ որ լուգունուեցաւ և պատերազմական նախարար Մուխթար պէջի վարչութեան ներքեւ կազմուեցաւ :

Երբ 1839ին Կարապետ պէջ նուպար, որ Մուհամմէտ Ալի թարգման քարտուղարն էր մնուաւ, Արթին պէջ յաջորդեց նոյն պաշտօնին միրայլի (գնդապետ) աստիճանով, իսկ եղբայրը Խոսրով պէջ ալ երկորդ քարտուղար եղաւ :

Արթին պէջ մեծ յաջողութիւն ցոյց տուաւ նաեւ սոյն պաշտօնին մէջ :

Բոլոր թղթակցութիւնները արտաքին թէ ներքին ինք կը կատարէր, ըլլար Պօլոսյ, ըլլար Եւրոպական աէքրութեանց հետ, նոյն ժամանակէն սկսաւ արաբերէն լեզուն զործածուիլ տնտեսական և եղեւմտական յարաւերութիւնն մէջ :

Ասորւոց պատերազմին ժամանակ (1839—41) քաղաքական ամէն դիպուածներու հոգին դարձած էր :

1841ին Արթին պէջ Մէհմէտ Ալիի կողմէ պատգամաւոր գնաց Փարիզ և Լանսան, և ծանօթացաւ պետական նշանաւոր մարդոց հետ, սրոնց հետ բարեկամական յարագերութիւններն պահեց մինչեւ իր մահը :

Նոյն պատգամաւորութեան միջոցին Մէհմէտ Ալիի հետ իր ունեցած թղթակցութիւնները կը վկայեն թէ երեւելի պետական մարդուկ ինչպէս կը յարգէն և համարումն ունէին Եղիպատի վերանագոգչին վրայ, և Ֆրանսացի ուսիսալ երիտասարդք մանաւանդ Հայոց պիք կարեւոր գեր մը կունենացին Եղիպատի յառաջդիմութեան մէջ, արգէն Բ. Դրան հետ եղած հաշտութեան պարբանաց մէջ Մէհմէտ Ալի մեծ խարացիութիւն ցոյց տուեր եր Պօլս սկզբ արտաքին զործոց պաշտօնեաց ունուաննելով և սրում մահէն ետք սցդ պաշտօնը յանձնուեցաւ Արթին պէջի :

Արթին պէջի թղթակցութիւնք օգտակար եղաւ Մէհմէտ Ալի փոշայի որ աեղեկացու թէ Երուսաղի պետութիւնք ինչ կը մտածեն իրեն նկատամբ՝ Եղիպատուի պատական այդ վասնացուոր չնշանին :

Նոյն միջոցներուն էր որ բարեկամայաւ մեծանուն Բէշիտ բաշայի հետ՝ որ քրանսացի կուբի Ֆիլիպ թագաւորի ատեն Բարիզի գեւապան էր Սուլթան Մէծիսի կողմէ և յետոյ մեծ եպարքս եղաւ : Սյա բարեկամութիւնը հետոհետէ աւելնալով Արթին պէջ կրցաւ իր միջնորդութեամբ հաշտեցնել իր տէրը Մէհմէտ Ալի՝ Սուլթան Սպահան Մէծիսի հետ և գիւրտցուց անոր սրգույն Սալիս փաշայի ուղեւորութիւնը ի Պօլս և յետոյ 1845ին ալ Մէհմէտ Ալի փաշայի ուղեւորութիւնը դէպի Պօլս :

1844 Յունուար ամսուն մէջ Արթին պէջ Քէրիքի աստիճանաւ արտաքին զործոց և վաճառականութեան նախարար անուանուեցաւ Պօլս պէջ Եուսութիւնքի վախճանութեան մէջ :

Սյա բարձր պաշտօնին մէջ Արթին պէջ քաղաքական փափուկ պարագայներու մէջ կրցաւ վերցնել վաճառականութեան մենավաճառը և աւելի աղատ զրութեան մէջ դրաւ երկիրը, այդպէսով վերցաւ մենավաճառը որ անցելոյն մէջ թէեւ օգտակար եղած էր, սակայն նոյն ժամանակուան համար վասնգաւոր կ'ըլլար և արգելք վաճառականութեան ու վնաս կը պատճառէր Եղիպատուի կառապատիքան :

Այս փորձերու արդիւնքը եղաւ հետզհետէ աճող զարգացումը ներածուած ու արտածուած ապրանաց որոնք քաջալերեցին Մէհմէտ Սլի փաշան շարունակելու միջա վաճառականական ազատ քաղաքականութիւնը :

Խորով պէջ ալ շատ հպատակուորուեցաւ իր եղբօրմէն, նախ քարտուղար—թարգման և յետոյ փոխարքային պաշտօնարանին պետ եղաւ :

Այս կարեւոր բարենորոգութիւններուն պատճառաւ Սրթին պէջ Եղիպատոսի և Եւրոպայի բոլոր վաճառականական ընկերութեանց և անձերու համակրութիւնը գրաւեց և իր մեծ արժանիքը գնահատուեցաւ: Իր ըրած լուրջ բարենորոգմանց շարքին մէջ կրնանք աւելցնել նաեւ ինչ որ ըրաւ ելեւմայց հաշուակալութեան մէջ զոր ուրիշ մասնական պաշտօններու հաշուակալութեանց հետ կազեց՝ յարմարցուց ինչպէս են մաքսատանց, անցագիրներու, հետազրաց, թզթասարութեանց, վաճառականական տականներու և Եւրոպայի մէջ եղած Եղիպատոյի ուսանողաց գպրոցական ծախուց մասակարութութիւնք :

Անգղիական ընկերութիւն մը գաշնագրութեան մը զօրութեամբ 1825էն ի վեր կը կատարէր Մահմուտիկ ջրանցքէն դէպէ Հընդկասահան շոգենաւային սպասարկութիւնը: 1845ին Փեննասուլար շոգենաւային ընկերութիւնը հատամուտ եղաւ այդ փոխագրիչ ընկերութիւնն ուղղը անցնելու որուն փոխարքային հետ ունեցած պայմանաժամը տևարտելու մօս էր:

Սրթին պէջ գուշակելով այն անպատճենութիւնները որք կրնային ապագային յառաջ գտլ այս փոխանակութեամբ, յորդորեց իր տէրը որ ես առնէ տրուած արտօնութիւնը և պետութիւնը ինք ընէ այդ ծառայութիւնը և իրաւ ալ 1846ին սկիզբները բնիկ աեղացիներէ յաջողեցաւ կազմել փոխադրութեան ընկերութիւնը որ մեծ հոչակ ունեցաւ իր մատաւցած գիւրութիւնամբ:

1848ին Մէհմէտ Սլի փաշա հիւանդանալով բժշկաց խորհրդով ճամբորգութիւն մը ըրաւ Եւրոպա, իրեն ուղեկցեցաւ նաեւ Սրթին պէջ, սակայն քիչ վերջ, Մէհմէտ Սլի իր իմացականութիւնը բոլորովին կորանցուցած ըլլալուն Եղիպատուածներու վրայ:

Մինչեւ Մէհմէտ Սլիի մահը Սրթին պէջ շատ անգամ անոր քով կ'երթար որ կը ճանչէր միայն զինքը և որու հետ կը տեսնաւէր զանազան դիմուածներու վրայ:

Իպրահիմ փաշայի եռամսնայ իշխանութեան

միջոցին Սրթին պէջ պահեց իր նախակին պաշտօնը ու դիրքը:

Իպրահիմ փաշայի մահուանէն վերջ Ապագա փաշա Եղիպատոսի փոխարքայ ըլլալով Սրթին պէջ մնաց իր պաշտօնին մէջ և ապա շատ անշամ գեսպանութեան գնաց Պօլիս և իր վերջին գեսպանութեան միջոցին Սուլթանէն ոտացու քաղաքական ամէնէնին բարձր աստիճանու՝ որ կրնար արուիլ քրիստոնեայ հպատակի մը, այն է բիւրպէի պալա (1849):



299.— Սրթին սէլ Զրաբեան 1853ին

Երբ 1850ին Ապագաս փաշան փոխարքայ էր, Սրթին պէջ սափառեցաւ թուլուլ իր պաշտօնն ու Եղիպատոսը և ապաստանիլ Պօլիս ուրիշ բարձրաստիճան անձնաւորութեանց և փոխարքայական գերգասասանի իշխաններու հետ:

Սրթին պէջ չորս ասրի հօն և երկու ապրւոյ չափ Փարփակ մնալէն եաք երբ Սալիմ փաշա փոխարքայական գործ բարձրացաւ, Եղիպատոս կանչուեցաւ և իրեն առաջարկուեցաւ նորէն արտաքին զործոց և վաճառականական նախարարի պաշտօնները, բայց ինք նկատելով որ ազատ ու անկաշկանդ չպիտի կարենայ աշխատիլ, ընդոււ-

նեց և անպաշտոն նախարար ու փոխարքային մտերիմ խորհրդականն եղաւ : (1854)

Սայդս փաշայի իշխանութեան առաջին տարիները մինչեւ 1857 թուական, Արթին պէջ իր բոլոր զօրութեամբ ընդգիմացաւ Պ. Լէսէբսի ծրագրին՝ Սուէզի պարանոցին բացման արաօնութիւնը ընդունուելուն :

Իրեն համակարծիք էր փոխարքային եղբօրդին Մուսթաֆա Թաղրլ փաշա, բայց հակառակ անսնց ջանքին Պ. Լէսէբս գտար վաստեցաւ փոխարքային առջեն, չնորհիւ Նարալէսն Գ. կայսեր և Մոռնի պաշանէին օգնութեան և զօրաւոր պաշտպանութեան, ասոր վրայ փոխարքային հրամանաւ, իշխան Մուսթաֆա փաշա և Արթին պէջ ասիստուեցան թողուլ Եգիպտոսը, աւեակ մը աքսոր, որով Արթին պէջ Փարիզ մեխեցաւ 1857ին :

Քանի մը ամիս վերջ երկու քն ալ եղիպտոս կանչուեցան, Սուէզի պարանոցին պեղսումը արդէն կատարուած զորձ մ'էք, և ընկերութիւն մը կողմանելու վրայ էր լուգէմ Բ. Դրան վճռոյն և աւանց անոր հաւանաւթեան :

Արթին պէջ՝ ջրանցքի բացման լուգիմութիւնը բարձրագոյն շարժերու մասնութիւն յառաջ կուգար որով մրանգամայն կր յայտնուի իր բարձրագէտ միտոք, միայն ինքը չէր ոյս լուգիմութիւնը ընող, այլ և Օսմ. պետութեան բարեկամ ուրիշ քաղաքագէսներ եւս : Եթի Լուսէփո Լոնտրա զնաց Սուէզի ջրանցքի բացման խօնչրդով և յլուցած ծրագիրը յայտնելու համար Լորա Պալմերսկոնի և Անգլիական Սոցիէն, իր առաջարկը շատ ցրաւութեամբ կ'ընդունուի : Լ. Պալմերսկոն յայտնապէս կր զեկուցանէ որ Անգլիու կուգամարութիւնը բարուսին հակառակ էր այդ խորհուրդին, որովհետեւ այդ ջրանցքը բաժնելով զեգիպտասը Օսմանեան պետութեան ամբողջութիւնէն, միշտ վասնով մ'էր իրական բաժանման, որուն ինքիննքը մեծապէս հակառակ կր ցուցնէր այն տանը Անգլիա : Թէ Լորտ Պալմերսկոնի և Արթին պէջի այս վախը որչափ բանաւոր էր, ժամանակը ցոյց կուտայ արդէն : Բայց ասաի Արթին պէջ դիմուն իշխանութիւնը, միշտ վասնով մ'էր իրական բաժանման, որուն ինքիննքը մեծապէս հակառակ կր ցուցնէր այն տանը Անգլիա : Արթին պէջ այս վախը որչափ բանաւոր էր, ժամանակը ցոյց կուտայ արդէն :

և այն ատեն պահանջատէրք կարող չէին միշտ անվերջանալի պահանջներ ունենալ :

Իր ընդդիմութիւնը վաճառականական մասն չէր, այլ ուրիշ քաղաքական բարձրագոյն անսակէտներու համար :

Արթին պէջ 1840ին ամուսնացած էր իր հօրեղբօր աղջական Զրաքեան Կատարինէի հետ և ունեցած երկու սրդի՝ Եազուպ Արթին փաշա նախարդ կրթական նախարար Եգիպտոսի և Եռուսակ Արթին պէջ :

Եազուպ փաշա իր մեծանուն հօր ամէն գեղեցիկ ձիրքերը ժամանուած Հայ և Հայ-Կաթողիկ հասարակութեանց մէջ փայլուն զիրք մը ունի այսօր և միանդ ամայն Հայկական Բարեգործական Միութեան գեր նախազ անն է և որուն կենսագրութիւնը պիտի տանք :

Արթին պէջ ինչպէս լսինք թուրքերէն լեզուով շատ երկարութիւններ ունէր եկեւմտական և առեւտրական նիւթերու վրայ զրուած և ֆրանսերէնէ թարգ մանութիւններ, որոնք անտեսական և զինուորական նիւթոց վրայ զրուած էին, առանք բարորն ալ ապաւած են Պաւլուակ՝ Պահճիքէի մէջ առանց նեղնամիկի և թարգմանչի անուններու :

Ֆրանսակարէն զրած է տեղեկագիրներ և ծանօթութիւններ Փարիզու Ասիսական ընկերութեան և ուրիշ ֆրանսակարէն հանդէսներու համար :

Արթին պէջ բացի քաղաքական Պալայի և զինուորական ֆէրփէի ասափմաններէն ունէր նուեւ շքանշաններ, ադամանդպակուու Եիշանը իշթիխար, Ֆրանսայի Պատույ Լ. կէզօնի հրոմանստար էր . Եէշապոլոյ Ս. Ֆրանչիսկոսի Մեծ Ժամանակու Փարիզու կարգին Մեծ Ժամանակու Է. Ֆարմանիոյ Կարմիր Արթին և Մուսուսիոյ՝ ադամանդպակուու Ս. Աննայի Հրամանաւար են . են .

Վախճանած է 1859 Փետրուար ամսոյն 59 տորեկան հասակին մէջ Պահճիք, ուր թաղուած է Կալթողիկ Հայոց գերեզմանատան մէջ՝ ի Հին Պահճիք :

**Ա. Պ. Բ. Ի. Բ. Ի. Բ.** — Արթին պէջ գրեց Եազուպ Արթին փածա, — Բազմավեա 1896 Վենետիկ, — Մասեաց Աղաւնի, Մասիս, Արշայոյ Արշայան 1859 եւն. եւն.

# ՄԱՏՔԻՆ ԱՅՎԱՏԵԱՆ

1830-1876

Մատթէոս Սյվատեան՝ ծննդ է Կեսարիոյ Մուհամբաւուն գիւղը 1830ին, 16 ապրիլանին Պոլիս եկած է ուր երկար ատեն մասնաւոր զառներ առած է Խրիմեան Մկրտիչ վարժապետէն (ապա Եպս, և Կաթողիկոս) իր հօրեղոր Յովհաննէս Սյվատեանին (Սրբաճի Պաշիի) առնը և 1851ի ատեններն ալ յաճախած է Սահակիան վարժապանը :

Սշամակցած է Սահակիան վարժարանի սաներու հրատարակած Բուռասան հանդէսին : Դպրոցէն ենելէն վերջ առեւորակուն հրազարակու եկած է և տպարանի մը մէջ ձաւայած է :

1851-58 և աւելի ետքը երկար ատեններ աշխատակցած է Խեթիւնների Մասիսին գրելով թուակական քրօնիկներ :

Ազգ. Սահմանադրութեան հաստատման առներու 1860ին գործոն գեր մը ունեցած է :


Ատեն մը ռւաստցութիւն ըրած է և 1863ին երբ Զարգարեան թղթավաճառատենր բոցուած է հան իբր անօրէն պաշտամավարած է մինչև 1867 թուականը, որ ատեն հրաժարելով Ս. Փրկչի հրանդանցի տպարանին անօրէն անուանուած է :

1860էն մինչեւ իր մահը զրեթէ միշտ կեսարիոյ թեմէն երեսիուան եղած է և իբր ձախուկովմեան կարեւոր դեր մը ունեցած է ազգային գործոց մէջ :

1869ին Սահզումէի Էֆեսար թերթին օգնական խմբագիրն էր, նոյն ատրին Սահզումէ բարձրագոյն բամբանաւ գալարման դատապարասւեցան չափանիքն պատճառաբ մը համար, անմիջապէս ինք արտանութիւն սասցաւ Արարատ մնուն թերթի մը (տես թիւ 302) որ հրատարակուեցաւ մինչեւ իր մահը երբեմն իր ուղղակի վարչութեամբ և երբեմն ալ ուրիներու վարչութեամբ, եթէ Բ. Դուռը զայն գալրեցուցած շլլար, այս թերթը ընդհանրապէս կը առցուէր Գ. Զարդարեան տպարանին մէջ :

Սյվատեան իր կուռ խմբագրականներով և կարուկ տրամադրանութեամբ իր լու հրազարակագիր ճանչցուած էր առգին մէջ : Իր թերթը քանից խափանուած էր իր ընդդիմութեան

և սուր քննադատութիւններուն համար, անգում մը Օգոստին Խօնասարիսանի նոր Դարթեթք գաղթացուած էր «Այսոր Հայ ազգին կայ ըլլալը հրաշը է» դրամ րլաւուն համար, Սյվատեան Բ. Դրամն այս արտաքի քննադատելով լրագրական ազատաթիւն քարոզեց կծու խմբագրականով մը որու մէջ բառ «Եթէ մովսիւրպը հօս մըն է, թերթերն ալ այդ հօմին պահապան շուներն են



300. — Մատթէոս Սյվատեան

կ'ըսեն, վերցուր պահապան չուներն՝ այդ հօսք գալիքը յափշտակութեան մասնեցիր» : ահա այդ ասթիւ Արարատ նորէն կը գալրեցուի :

Ուրիշ անգամ մը երբ Եւրոպական լրագիր մը ուշագրութիւն կը հրաւիրէր Հայոց վերջին թագաւոր Լիւռն Զ. Փ. սերունդէն Եւրոպա զրտնուազ քանի մը անձանց նիւթական խեզճ վիճակին վրաց Սյվատեան իր թերթին մէջ հետեւեալը կը գրէր «Եթէ ամէն էսնոտի իր անկեռը խնամելու պարտական է թագաւորաց կենացն ալ թող իր անկեալները խնամէ», ու անս նորէն կը գալրէր Արարատ :

1874-75ին Սյամական անդամ էր Գոււառական Հարստահարութեանց Յանձնաժողովյան որ ի վերջոյ Սզգ . Երեսփոխանական Փողովոյն մատոյց նշանաւոր . «Տեղեկապիրը գոււառական հարստահարութեանց» :

1876ին Տրապիզոնի մօտ Եանտ զիւղի մէջ Հայ քառանայ մը՝ Հիւսէքին անսւն հարփերապեաթ մը կողմէ անիրաւի ծառի մը կապուելով կը ծնծուի և վրան տղ ջուր! կը թափեն, քառանան ձանրապէս կը հիւսանգանաց յակ Պօլս-

Այլատեան մահամերձ զիճակի մէջ տուն կը  
փսխադրուի ուր հիւանդ անկողին կը մանէ,  
միւս կողմէն հրաման կ'ըլլաց քննութիւն բա-  
նալու . Արարած 1876 Մեպս . 21ին նորին  
կ'ըսկսի հրատարակուիլ . Հոկտեմբեր 1875 կը  
կանչուին յիշեալ իրեք խմբագիրներն . Մելիք-  
եան Մկրտիչ և Մարգարեան Յովհաննէս, ան-  
ձամբ կը ներկայանան Բ. Դուռ ուրիշ իրենց  
կը յանձնաբարուի միւս չորսքշաբթի Տասակիզն  
մեկնելին իսկ Այլատեան, հիւանդ ըլլալով ը

Надії М.М.Дж. уважаючи заслуги автора пісні про борьбу з ворогом  
загальним та звільненням України від німецько-фашистської  
підпілля та підтримуючи його в усіх його подіях, виставляю  
загальну відзнаку та високу нагороду від імені всіх  
українських народів та всіх українських військових та  
загальному підтримуючи його в усіх його подіях, виставляю  
загальну відзнаку та високу нагороду від імені всіх  
українських народів та всіх українських військових та

April 20th 1892  
Watkins W. Atkinson

Wm. W. Dafford

301.—Մասքենու հյուստեանի ձեռագիրը

կան մամուլը Սենտուա, Արարատ և Հայքենի  
արձագ անք Կ'ըլլան այդ գէպքին և կը զբեն այդ  
մասին գասապարտելով Տրասպիզոնի կառավա-  
րութիւնը, ան Արարատ բարձրագոյն հրամա-  
նու գարձեալ կը գաղրի և նոյն ժամանակի Ե-  
պարքոս Մէհմէտ թիւշափ փաշա կանչել կուտաց  
Այզատամանը և թիկնապահերուն կը հրամայէ  
զինքը ցման ծեծել քանի որ այդ ահասկ գէպք  
չէր պատահած և Այզատաման զբարսութիւն  
ըստ բաժ

կարենալ գալուն անոր ալ բժիշկ մը կը զրկուի :  
Յաջորդ չորեքտարի 26 Հոկտեմբեր Մելիքեան  
և Մարգարեան Օսմանիան շագենաւով կը մնկ-  
նին Տրապիզոն :

Տրապազդոնի մէջ քննութիւններն կը հաստատին Շանսա գիւղի իրազութիւնը և ազատ կ'արձակութիւն յիշեալ խմբագիրներն, բայց Այլաւանան կը բած ծեծին ազգեցրաթենէն արիւն կը թքնէ, և թէեւ կը տեսնէ Օսմաննեան Սամանագրաւթեան հաստատումը, բայց զ կարենալով ազատիւ իր հիւանդագիրն զիճակէն 1876 Դեկտեմբեր 15 ին Պօլսէն Բերայ անցած միջոցին Գուլէ Գաբուլի և Առնեն վրայ յանկարծաման՝ կ'ըլլայ: Յուղարկաւորութիւնը

իմաստ վառաւոր կ'ըլլայ և ժողովրդին ստիպման տակ կը թաղուի Դալաթիոյ Ս. Փրկչի եկեղեցւոյ բակը ուր չենք գիտեր ինչ դիտումով հրմայ բոլորովին անյօտացած է իր հողակոյտը : պէտք է ու անհրաժեշտ որ շիրիմ մը կանգնուի անմահացնելու համար իր ցիշակակլը :

Նոյն ատեն հրատարակուող Փունջ օրաթերթէն կը քաղենք հետեւեալ :

«Սառնաշունչ և ուժին հողմունք կը փշէին , յորդառատ անձրեւ հեղեղօրէն կը տեղար չորիքչարթի օրը . բայց դարձեալ անհամար բազմութիւն ազգայնոց՝ դէպի Դալաթիոյ եկեղեցին գունդագունդ կը դիմէր՝ վերջին յարգանք մը տալ սառուցեալ մարմնոյ մը , որ՝ Արարալագրի արածնատէր և խմբագրապես Այլատեան Մատթէոս էֆէնտիինն էր , որ Տրապիզոնի վերջին ծանուցեալ անցից պատճառաւ անկողին իյնալին յետոյ՝ վերջապէս չկրնալով դարձան գանել՝ փակած էր իւր աչերը :

Լացին և կուրան ամենքը , եկեղեցական և աշխարհական ամէն կարգէ անձինք : Գեր . Տ . Մատթէոս եպիսկոպուս Իզմիրլեան՝ նոյն աւուր առաւոտուն Դալաթիոյ եկեղեցւոյն մէջ յատկապէս Ս . Պատարագ մատոյ . Ս . Պատիտրք Հայրը , և այլ ամէն կարգէ ու սասիճանէ եկեղեցական Հարք ներկայ էին ինքնաբերաբար . ամենաախուր դամբանականներ արտասանեցին Ս . Պատրիարք Հայրը , Գեր . Տ . Խորէն Սրբազն , Զերազ Պատարք էֆէնտի և այլք . սրտասուօք արտասանեցին և արտասուօք լսեցին յուզարկաւորք : Այլատեան էֆէնտի մարմինը պարունակող սգասաւեր դագալին սարօրինակ շքեղ թափորով Դալաթիոյ հրատարակներէն շըրջագայցունելին յետոյ , ամփոփուեցաւ . Դալաթիոյ եկեղեցւոյ բակը և գերեզմանը նոյն ինքն ժողովուրգը պեղեց ու փորեց գրեթէ մէկ ակնթարթի մէջ :

Անմիջապէս մասնաժողով մը կարգեցաւ , իւր կարօտ լծակցին և չորս որդւոց նպաստելու համար :

Շիրիմ մը պիտի կանգնուի վրան , դարձեալ հանգանակութեամբ :

Պատմութեան թողլով՝ Այլատեան Մատթէոսի վրայ արժանն ու կարւորն արձանագրել , կ'անցնինք մենք յոդ ուց հանութեամբ , և զուելով թէ անմահ պիտի միայ Այլատեան Մատթէոսի անունն ու յիշատակը :

Ահաւասիկ , Զերազ էֆէնտիի խօսած ատեխութիւնը :

Պարոններ

Ի պատիւ այն անձին՝ որ իւր կենաց առարէցը նախանձելի փառքով մը կնքեց , մեր ախուր պարատարութիւնը կառարելէ յառաջ : Կանգ առնունք պահ մը ու քիչ մը խորհինք : վասնի ոյս գժգութիւնը մահուան՝ որ ամենուս գիմաց վրայ կանդրագառնայ , կը վատահացնէ զմեղ թէ Այլատեան ցաւեր ունի , և այս գոյ աչքերը ճարտասանն չրթունքներէ տւելի պերճախօսութեամբ կը վկայեն թէ կտակինը ունի նա :

Եւ արգարեւ ամէն անգամ որ անշնչացեալ գիտի մը շուրջը գտնուեինք , նորա կենաց ընթացքը ամբողջապէս կը պատկերանայ մեր տչաց առջեւ , և յայնժամ գիւրին կ'ըլլայ գուշակել թէ ինչ ակնկալութիւններ ունի նա , զորս երբեմն ամրագլազգի մը կիյաց պսակել :

Քննենք ուրիմն և Այլատեանը , մեր սիրելի բարեկամը , որ այդ ականաւոր անձերու կարգէն է :

Եւ ի՞նչ էր սա իւր բոլոր կենաց շրջանին մէջ : — Դասախրարակ , խմբագիր , երեսփոխան : — Այս երեք բառերը բաւական են ցուցընելու համար թէ Սա իւր կեանքը ազգին նուլիած էր : Ասոր վրայ յաւելցնենք նաև բարուց ազնուութիւն մը , պատուաւոր , աշխատասէր ու գործունեայ կեանք մը , պարտականութեան զգացումն ունեցող , համոզմանը մէջ տկարութիւն ցոյց չտաւող , և ամէն ազգայն խնդրոց յուզման՝ տմէնէն աւած իւր կարծիքն յայսնող գրուիս մը :

Չեմ ուղեր նորա սահմանադրական կեանքը նկարագրել և զանազան ասթի մէջ ազգին մատուցած անձնուէր ծառայութիւնները թուել , վասնզի ձեր մէջ ո՞վ է այն որ չճանճայ Այլատեանը և անոր կենաց պարագաները ինչ աղէկ չգիտնայ :

Ամէնքդ ալ կը յիշէք . արգէն՝ Ամամանաւ գրութեան վերաքննութեան միջոցին նորա կատարած արդիւնաւոր աշխատութիւնները , այս հանձարին հետ՝ որ ասկէ երկու շաբաթ յառաջ շիշաւ և որ նահապետ Ռուսիննեան կը կոչուէր :

Ռուսիննեան և Այլատեան հաւասարապէս յարգելի , արժանի ազգայն երախատագիտութեան , երկուքն ալ պատմութեան մէջ անցան փառաւոր էջեր գրաւելու :


Սակայն , Պարոններ , Այլատեան կտակներ ալ ունի :

Գիտէք դուք որ ձեր առջեւ տարածուած այս գիտակը զո՞ն մ'է և այս գո՞ր շատ տիսուր

յ՛ւ ս ո վ՝ եր կ' արթինցնէ մեր մտաց մէջ և ծան  
պատասխանառութիւններ կը դնէ մեր խոզին  
վրայ . պարաւորութիւններ՝ զարս եթէ չի կա-  
տարենք, ամիգծեալ ենք իւր յշչատիկին առջեւ,  
ինչպէս եւ գժբախտ Հայտասանի այն հարաւ-

Բ. Դուռը . . . երաց պատճեռութե Այլվատեան  
բաւական տառեն անկողնոյ ծառայեց և իրէկ  
մեռութե :

Սակայն այս հայրենասէր ու սահմանադրաւսէր անձը գլուխը իւր անկողնէն գուրս հանած



ԳՈՎԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԼՈՒՐԻԱՆ ԵՒ ԱԽԵՏՑՈՒՅՆ

4874

ԳԱՐԱԳՈՎԻ Ա.Զ.Ա.ՅԵՒ. ԲՈՂՈՅԵՐԻԿԻ. ԵՒ. Ա.ԽԵՏԵՐԻԿԻ.

302.— *Urwurws p̄trp̄n*

Հարեալ զոհերուն առջեւ, սրսց դասը Այլատ-  
եան անյոզդողդ արիութեամբ, մինչեւ խոկ անձ-  
նագոհութեամբ պաշտպանեց :

Յաւալի իրողութիւններ կ'ակնարկինմ, որք Օսմաննեան Սահմանադրութեան հրատարակութենէն քանի մը շաբաթ յառաջ տեղի ունեցան

է անցեալ շաբաթ օր՝ լսելով թնդանօթներուն  
աղմուկը որք սամանեան Աանմանադրութեան  
հրատարակութիւնը կ'ողջունէին . զօրաւոր ճիղ-  
մը թափած էր իւր տկար անդամոց վրայ , և  
ուրախութենէն ինքվինքը առողջ գգալով՝ սաքի-  
ելած , սահմանադրական օրէնքները աչքէ ան-

յուղած էր և անոնց սրամալքութեանց յինլով, բողոքազիր մը պատրաստած էր իւր հարսաւարիչներուն դէմ:

Այդ գիրը կարդաց ինձ, երբ իւր մահուան օրը դունգերով, երերուն քայլերով տունէն գուրս եղած ինձ պատահեցաւ, եւ երբ նայն իրիկունը յանկարծ ինկաւ մեռու գետառն չի հասած, անցորդք չի ճանչցան անոր ո՛վ ըլլալը և գրաբանին մէջ զանուած այդ բողոքագիրը միայն իւր ո՛վ լինելը յայտնեց:

Ահա՝ իւր կտակը, թէեւ չորս զատակներ ալ կտակած է ազգին, որոնք իրենց մատազերամ հասակին մէջ պաշտամութեան կը կարտին, որպէս զի զարգանան ու իրենց հօրը կեսու քը չարունակն:

Ահա՝ իւր նուիրական կտակը զոր մեզ անկ է գործագրել, Այլատեանի դասք՝ որ ազգային դաս մ'է, մեր վրայ առնելով:

Աւասի կը փութամ յայտնել ձեզ իւր փափները որք, անշուշա բոլոր ազգին ալ փափներն են, կասարելապէս գառահ, որ ձեր ամենուոք զգացումները կը ներկայացնեմ հայ երը՝

Կը փափաքիմ որ իրեւ ճամարտութեան հաւատոկ՝ եկեղեցւոյս մէջ թաղուի Մատթէոս Այլատեանի մարմինը:

Կը փափաքիմ որ ամենքս ալ մեծ Եպորքասին արդարասէր զգացմանցը զիսելով՝ Այլատեանի հարսաւարիչներուն պաշտանակութիւնը ու

պատիժը ինպրենք: Հայրենասէրն Միտհաթ, յօժմարութեամբ անշուշա պիտի կատարէ մեր փափաքը, իւր ոնկեղդ սահմանադրակունութեան կենդանի տաղացը մը տալով:

Կը փափաքիմ որ Այլատեանի որբերը ինաւամելու համար կառավարութենէն տմաւկան թոշակ մը խնդրուի:

Եւ ի վերջայ, կը փափաքիմ որ հանգանակութիւն մը բանալով արձան մը կանգնենք յանուն Մատթէոսի Այլատեանի, ոչ իրեւ հայրենասէրի կամ տաղանդաւոր ազգայնոյ, այլ երբեւ կտմապաշտ կառավարութեան յետին զոյին:

Թո՞զ բոլոր սահմանադրասէր Օսմանցիք — քանի որ այսպէս կոչուիլ սկսանք — առանց ազգի ու կրօնի խարութեան փաւթան մասնակցիլ սոյն գործին և անմտանցնել Այլատեանի յիշասակը՝ որ մշանչենաւոր բոլոր մը կը նշանէ քանաձն վարչութեան ու անողորմ հարսանագութեանց դէմ:

Եւ հեղինակութիւնները. — Առաջնորդ քերականութեան հայերն իւզուի. — 1863 Արարատ բողոքիր. — Ճառ ի սուսիւ մասկոյ աշխատաւոց:

ԱՊԲԻՒԲՆԵՐ. — Մասիս 1876, թիւ 1882, 1894, 1918, 1919, 1920. Փունջ թիւ 23—24 (1876). Մենաւա. Հայրենիք 1876. — Եւ զակեն Տ. Այլատ ի նիւր նօր եւ 6.




## ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱՅԻ ԱՆ (Gregoire d'Elie)

1883-1911

Մեծանուն բարերար Գրիգոր Եղիանան ծնած է 1833 Մայիս 25ին Պօլսոց մէջ, իր ծնողքը Պարսկաստանէն գաղթած են և տեղւոյն երեւելի ընտանիքներէն մէկուն կը պատկանին, իր հայրը խունկի և խէժի վաճառականութեամբ կ'զբաղէր և երբ անդամ մը ապրանք բեռցած կը զեկէր, բէշիտ մէջ փոթորիկի կը բանուի և

իր ամբողջ հարսաւութիւնը կը կորսուի. Երուսալէմ կ'երթայ և անկէց Պօլսու ուր կը ծնի իր Գրիգոր զաւակը, անկէց կ'անցնի Գահիրէ ուր Տարպ էլ կէտէն զանուուզ հին դպրոցին մէջ (հոգեւուն) կ'առնէ Գրիգոր նախնական կը թութիւնը. իր գլուխական ընկերներն եղած են Սառափ Միքայէլ (իլթիզամի մէջ), Գարրիէլ

Օղլու , ձեզահիրճի պաշի Եղիտ , Կարտապետ Գալուստ : Եղիտանի ուսուցիչը եղած է Պետրոս Թաթիկիսին Զմիւռնիացին որուն երախտա գէտ եղած է մինչեւ վերջ , նոյն իր լուսաց եալ դաստիարակին գերեզմանը այցելելու համար Զմիւռնիա գոցած է : Հոգետունէն ետք յանախած է Համբլլընի Անդդիական վարժարանը ուր տարի մը միայն մնացած է , անկէ կ'անցնի Ռէֆու Պէի Էcole des Langues լիւէն , ուրիշ շրջանաւարտ ըլլալով կը գիմէ Արտաքին կործաց նախարարութեան պաշտօնի մը համար , այդ տեսն Արթին պէյը պատաստած էն թէ միրի



305. — Գրիգոր Եղիտանի Երիտասարդութեան պատկեր

ասպանքները ծախած և մսխած է , որու վրայ Արթին պէյ բանաստեղուած էր Ալէքսանտրիս և անկէ վախսած էր Փարփիք , իսկ Արթին պէյի եղբայրը Խոսրով պէյ ալ Chef de Cabinet էր : Եղիտանի Խոսրով պէյի կը գիմէ պաշտօն մը ձեռք անցունիլու համար , այս վերջնուը շատ կ'աշխատի բայց իրեն կը պատասխանուի թէ — մենք հայերուն ծառերը արմատավիլ ընել կ'ուղենք գուռք կ'ուղեք որ ծիլերը խնամէք :

Այս տաեն պաշտօնատունները զատ զատ չեն այլ ամէնը մէկ կը գանուէին փոխարքային պալատան մէջ :

Խոսրով պէյ յուսահատ՝ Եղիտանի արտաքին

գործոց պաշտօնատան մէջ դործ մը դանելին : կը յանձնարարէ Ռուսական հիւպատուսարանին : Պ. Պակար հիւպատուսը սիրով կ'ընդունի և կ'անուանէ զինքը թարգման , քիչ ետք , Խրիմի պատերազմին , քօնսօլունիրը կը դադրին և ինքն ալ անպաշտօն կը մնայ : 1878ին քանչէլէր կ'անուանուի Ռուսական հիւպատուսարանին , պաշտօն որ կը վարէ մինչէ 1880 , իսկ անկէ ետքը մինչէ 1887 իր Վիշ Consul (փոխ հիւպատուս) Եղիպատուի Պ. Լակովսքիի յաջորդելով : իր այդ պաշտօնին մէջ կարդ մը կարեւոր գործառնութիւններ իր ձեռքով եղած են՝ նախկին հիւպատուս Տը Աէքսի ժամանակ , ուրիշ շատ միրուած է իր գիւանագիտական արտակարգ սովորութեանը համար :

Պատուուած էր Շիր Խուրցիս կարմիր ժապաւէնով և Զրդ աստիճան կանոնչ ժապաւէնով , Մէջիսիյէ Զրդ , Օսմանիյէ Զրդ . Մօմթէնէկրո Տանիէլո պատուանշանին Յրդ աստիճանով , Շը վալիէ Տէլլա Քուռօնէ ա'նթալիս , Մէնթ էսթանիսալա Ռուսական Յրդ աստիճան , Քրուա Ռուժ ար Ռիւսի , եւլն , եւլն :

Անդում էր Société de Nofrage de Baltique և de la société de Croix Rouge de Russie.

Գրիգոր Եղիտանի իշխաններու և պետական անձնաւորութեանց հետ լաւ յարաբերութիւններ ունենալով կրցած է օգտակար հանդիսաւու իր համայնքին :

1863ին Գաւառական ժողովոյ անդամ , աշան մ'ալ Բազարքական ժողովոյ անդամ և Ատանապետ , նաև Բարեգործական Միութեան կեղրանական վարչական ժողովոյ անդամ էր :

Ինք եկեղեցակը ու բարեպաշտ . շուրջառ և չաթաթագ նուիրած է Գայդիէի եկեղեցւոյն և ի յիշատակ իր Հնագանդ աղջկանը Զ գեղեցիկ պատկերներ շնել տաւած է : Մարմնայի եկեղեցին նորոգած և եկեղեցական պիտոյքները հոգացած է :

Հնագէտ ու հետաքրքիր՝ իր տան մէջ ճոխ թանգարան մը ունէր :

Մեր անձնական մէկ տեսակցութեան մէջ կեանքն ձանձրացած էր , հիւանդ էր և բան չէր կարող ուտել , կեանքը դամն էր իրեն համար հակառակ իր ճոխութեան , մանաւանդ իր աշքերը լիցան իր յիշեց իր վաղամեռիկ աղջիկը : Կը խորհէր նոր կտակ մ'ալ ընել ի նպաստ Հայ որբերու Հ . Բարեգործական Հ . Միութեան ձեռքով ու որպէս զի հաստատուն հիմերու վրայ վրուի , Թրանսայէն բերել տուած էր ժա-



Լոյս Տեսաւ    ≡ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆԻ ≡ Ս. Եւ Բ հատաները  
Գին 60 դր. Կազմուած՝ 75 դր.

«ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ»ի սոյն երկու հատորներուն մէջ ամփոփուած են 116 Հայ երեւելիներու կենսագրութիւններ և 300ի չափ լուսանկարներ, ձեռագիրներ, գրութիւններ, նմանահանութիւններ. և ան . և ան . :

«ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ»ի Գ. և Դ հատորները պրակ առ պրակ լոյս կը տեսնէ ամէն ամիս 1912 Յունվար 15ն սկսեալ: Կարելի է բաժանորդագրութիւն սոյն երկու հատորներուն 54 դր. Թուրքիայ իսկ 60 դր. արտասահմանի համար կանխիկ վճարելով:

Խւրաքանչիւր պրակը կը ծախուի 100 փարացի: Դիմել կ. Պոլիս հրատարակին Վ. , և Պ. Զարդարեան եղբարց, Գահիրէ հեղինակին Վ. , Գ. , Զարդարեանի (Ապա իւլ Ազիդ էլ Թավաշի փողոց թիւ 5) և կամ Սուրբէն Զագմազնեանի Քափէ Շիշա:

Ալէքսանտրիա՝ Յ. Ղազիկեանի և Օ. Գափանճեանի: Պոլիս՝ Լ. Օտապաշեանի:

### ՄԵՐ ՎՃԱՐՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ

*Դրշ.*

12,786

156.	Գեր . Վահրամ Եպս . Մանկունի	4	Հատոր	108
157.	» Եղիշէ Մ. Վրդ. Դալֆաեան	Գ. և Դ.	» .	54
158.	» Սարգս Վրդ. Ամէմեան Երւանդէմ	4	»	108
159.	» Աշոտ Վ. Սարգիսեան Երուսաղէմ	4	»	108
160.	Արժ. Հայեակ Քն. Վարժապետեան Մարաշ	Ա. և Բ	»	60
161.	Տեարք Խաչատուր Գանգաշեան Երուսաղէմ	4	»	108
162.	» Քերովք Փափագեան Ստոնա	4	»	108
163.	» Բիւզանդ Խոշեան Օրսու	Բ	»	30
164.	» Գրիգոր Ներսէսեան Բրօլիտէնս	Բ , Գ և Դ.	»	90
165.	» Երուանդ. Ասատուր Տէօվքէկ	Գ	»	30
166.	» Խաչիկ Գէորգեան Պօլիս	4	»	108
167.	» Կ. Տէր Աւագեան Պրիտճօրդ	Ա. և Բ	»	60
168.	» Նշան Ղուկասեան Պօլիս	4	»	108
169.	» Աշոտ Տամիկամեան »	4	»	108
170.	» Գրիգոր Արգարեան »	Գ և Դ.	»	54
171.	» Մինաս Մալեան Գահիրէ	Ա. և Բ	»	60
172.	» Ստեփան Տամատեան Հելլօրօլի	Ա. և Բ	»	60
173.	» Արտաշէս Նետուրեան Գահիրէ	Ա. և Բ	»	60
174.	» Ներսէս Նետուրեան Գահիրէ	Ա. և Բ	»	60
175.	Ա. Քիրիշճեան Գահիրէ	Ա. և Բ	»	60
176.	Յօվհաննէս պէյ Մատթէոսեան Գահիրէ	4	»	108 .
177.	Կարապետ էֆ. Մատթէոսեան Գահիրէ	4	»	108
178.	Վահէ Վարժապետեան Հապէջստան Տիտէ Տավուս	4	»	108
179.	Պետրոս Վարժապետեան Հ. պէջստան Ամիս Ազագա	4	»	108
180.	Յովհաննէս Աէքսէնեան Օմտուրման Սոււսան	4	»	108

14,868

ՎՐԻՊԱԿ. Յիշատակարանին 22րդ թիւին կողքին վրայ մեր կամքէն անկախ պատճառներով եղած զիրակները կ'ուղղենք:

Գահիրէէն Տ. Յովհաննէս Աղմամեանն է որ 2 օրինակ Յիշատակարան նուիրած է մին Վանայ երամեան Վարժարանին և միւսը Կառւց անապատի վանքին:

Վճարող բաժանորդներու ցանկին մէջ փոխանակ Դաւիթ Ծ. Վրդ. Տէտէեանի ովտի ըլլայ Դաւիթ Ծ. Վրդ. Տէրաէրեան: